



— «Գերմանիոյ կայսրը շատ չար է:» — Կ'ընդունենք, այս' շատ չար է:

— «Գիւլլոմացիան շատ անխելճ է:» — Ո՞վ կը տաւրահուսի այդ ճշմարտութեան:

— «Եւրոպան անկարեկից է:» — Մեծագիտ իրաւունք ունիք:


— «Քրիստոնեայ ազգերը անզուլմ են:» — Ո՞վ հասկառակը կը սնդէ:

— Ֆինանցիները (սեղանաւորները) անբարոյական թշուառականներ են:» — Կոր բան մը չէ բռնածիլդ:

Եւ սակայն այս ամէնը կ'ընդ գործ ունի ձեռքի հետ: Մի-թէ Չարին ազնուութեանը, Վիլհելմ կայսեր բարութեանը, գիւտնադէտներու խղճահարութեանը, Եւրոպայի կարեկցութեանը, բրիտանեայ աշխարհ զթութեանը, սեղանաւորներու բարոյականքն սպաւինելով ուսմը կ'արձակէր:

Հայ ժողովրդին վիճակը բարեփոխելու համար եւ թէ մեր յայտը սէտք էր հանդէսեցնել Եւրոպայի բարեփոխական ու բրիտանական գաղափարներուն վրայ ինչպէս կը սիրէին յուսալ եւ կը յուսան մինչև հի-մա հայ եկեղեցականները, հայ բարձրագիտները, հարկէ նաև բնական թէ արհմտութեամբ խաչը արիւ-նազանց ուսմը մը աւելի իրնայ ազդել բրիտանական սրտերու վրայ, եւ թէ առանձինից գարեբու մարտիրոս եկե-ղեցիի մը աշխարհ ներկայացուցիչները իրենց ասար-բազդ, բազմաշարք ժողովրդին գաղտը աւելի պերճա-խօսութեան կարող են սպառնալնը բրիտանեայ աշխարհին ստիւն բան թէ հերարձակ բանի մը երիտասարդ ընկեր-վարականներ:

Քանի որ ժընկելները Հայ ազգին կացութեան բա-րեփոխումին համար եւրոպական միջառութիւնը ան-հրաժեշտ սրայման կը համարին, համառօտ մը բնեմը թէ իրենց առաջնորդող մտածութիւնները եւ անոնց հետե-ւանք եզր միջոցները կրնան նպաստել այդ նպատակին հասնելու յայտնուին:



«Հայկական գաղտնի համար Եւրոպայի միջամտու-թիւնը պարտաւորիչ բնեւ հնարաւորութիւնը է: Պարտոյ «եւրոպական շահերը վստահելու մէջ կը կայանայ:» Ահա այն բազմաբարձրական մտածութիւնը սրուն հետեւելով կը գործեն ժընկելի ամբաձիգները: Այս հաշիւը արդարև սխալ չէ, եւ արդիւնք կրնայ յուսալի ըլլալ, երկու սրայ-մաններով սակայն. բաջ զիտնալ թէ ի՞նչ են այդ շահերը, եւ յաջողի գանձը վստահել:

Պաշխ եւրոպական շահերը ժընկելներուն ըմբռնու-մին համեմատ վստահելու երկու ցոյցեր աւելի ունեցան. 1896 Օգոստոս 14-26-ին Պանք Օթոմանի մէջ ամբաձգու-թեան գիտաւորութիւն մը, եւ այս օգոստոս 20-ին նման-օրինակ պարտի փորձ մը: Անցած տարի ամբաձիգներին մէջը դիպուածով մտաւ. միաները կատարեալ ապա-հովութեամբ փոխադրուեցան Եւրոպա ուր կ'ապրին հան-դիսաւ երկրորդ փորձը ընելու կոչուողը բնեւեցաւ գեա-րան մը չըրած: Պրեմի ժընկելները երբ, մեր, ի՞նչպէս վստահեցին եւրոպական շահերը: Իրաւ է որ անցած տա-րի, շտորձիւ այդ ամբաձգութեան պատարութեան, Պաշխ 6,000 մարդ շարքուեցաւ, բերաւոր հայեր տարադրուե-ցան, զրեթէ ամէնը կործանեցան. այս անգամ եւ շատ հայեր բռնադատուեցան, շարքուեցան, շատեր ալ արտարաւեցան. բայց այդ ամէնը Հայ են, եւրո-պացի չեն: Եւրոպացիի մը ընթը անգամ չարունեցաւ. ոչ մէկը նիւթական փաստ մը կրեց: ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎՏԱՆԳԻՆ ԶԻ ՆՇԱՆԱԿԵՐ ԵՒ ԲՈՂՈՎՈՒՆ ԵՄՔԵՐԸ ՎՏԱՆԳԻՆ: Այս ամենատարբական ճշմարտութիւնը ան-գամ մը պէտք է ընդունել: Ամէն բարձրակարգութիւն իր արդիւնքին կը գատուի. այս սկզբունքին համեմատ բըն-նեկով ժընկելներու բարձրակարգութիւնն ալ կը տեսնենք թէ իրենց գործերը այս' վստահաւոր եղան, բայց հայե-րուն, ո՛չ թէ եւրոպացիներուն, ինչ որ խեղճ ապացոյց մը չէ:

Բայց եւթարեանք թէ ամբաձիգները օգոստոս 26-ին օլը հանած ըլլային Պանք Օթոմանի շէնքը, անոր վրա-

տակներուն տակն ալ հարիւրի շափ եւրոպացի ծածկելով-նմանապէս եւթարեանք թէ օգոստոս 8-20-ին բանի մը եւ-րոպացի սպաննուէին Պանք Օթոմանը արձակելիք պայթեցիկէն. գրոմի եւ մահերու կորուստը միթէ այնքան վստահած պիտի ըլլար «Եւրոպական շահերը» որ հայ-կական խնդրին համար միջամտութիւն մը անխուստիկի հարկ գանձար:

Պանք Օթոմանը սեղանաւորական հաստատութիւն մըն է, հինգ միլիոն սակի գրասաղարիով, մասնաւորապէս անգլիացի եւ ֆրանսացի զբամաւորներու մէկ գործը, առանց եւրոպական ընդհանուր բարձրական շահերուն հետ ո՛ր է յարաբերութեան: Քիչ շատ նմանօրինակ ու-րիշ հաստատութիւններ ալ չեն պնդիր Պաշխ, «Քրեաի Լիօնէ», «Քրեաի Ժէնէրալ», «Սոսիէթէ Ժէնէրալ» են. են: Սանք ամբարն ալ, ինչպէս նաև Պանք Օթոմանը, կրնան անանկութիւն հրատարակել, միթէ այդ պատճառաւ եւրոպական շահերը վստահուած իրլլան ու եւրոպական միջամտութեան մը պէտք կը զգայուին:

Պանք Օթոմանը և անոր հետ թարքի առեւտրական սեղանաւորական հրատարակը սաստիպապէս վստահուեցան 1893 սեպտեմբեր 18-30 ի ցոյցով: Պանք Օթոմանի բա-նիթութիւնը որոնք հարիւրին հարիւր վրայիք ու-նենալով մէկտեղ գեա շարունակ բարձրանալու ճամբուն մէջ կը գանձուէին, սեպտեմբեր 18-30 ի ցոյցին յետոյ սկսան զարտըլ ահազին անխուստի. անգլիական 20 սակի-նոց բաժնեկիցները ինկան 10 սակի: Քոստատուն տար-ւան այդ անասան հաստատութիւնը պարտաւորեցաւ վճարութեանը գաղաւթ ընել, մինչև իր ստնբաւմե-րուն փոխարէնը անմիջապէս հատուցանելու անկարելիու-թեան մէջ գտնուելով, ինչ որ երբեք չէր պատահած՝ հա-կառակ սեղանաւորական այնքան տաղանդներու, պատե-րազմական կացութիւններու: Պանք Օթոման կորսնցուց իր վարիքը, կորուստ աւելի ծանր բան զբամաւորի փճո-ցուած՝ սարեւոյն հրատարակին բոլոր սեղանաւորական հաստատութիւնները, առեւտրական տունները, կետակէս պահեցան մարտատան հասցիները: Օտմանեան թուղ-թիւնը հարիւրին 30 կտարեցին. երկաթուղին 160 էն ինկաւ 100 ի, եւ ամեն մըն ալ մինչև 60 ի առանց գնող գրո-նելու. եւ սակայն այդ ահազին տաղանդը, սրուն առաջին եւ ամենամեծ գնը Պանք Օթոմանն էր, եւրոպական միջա-մտութիւն մը առաջ չըբաւ: Անկարելի էր որ ամբաձիգ-ներու յաջողութիւնը սեպտեմբեր 18-30 ի տաղանդին սաստիպապէս ստեղծելու գործիքները սնենար, ուրեմն ալ ի՞նչ միջամտութիւն կրնային յուսալ այդ վիճած գործը սարքողները:

Այս առթիւ սեղանաւորական արձանի է որ երբ սեղ-տեմբեր 18-30 ի ժողովրդային ցոյցը, առանց Պանք Օթոմանին վրայ տարձանակ մը պարպելու, զայն կիտա-կործան տապալեց, օգոստոս 14-26-ը եւ ոչ իսկ նշանա-նակութեան արեանի անխուստի մը խախտեց Պանքային բաժնեկիցները: Սեպտեմբեր 18-30-ը իր մեհաշարք հանիգտաւորութեամբը ընդհանուր երկրին համար բազա-բական միայուն տաղանդի մը սպանալիցն էր. ամէն աեղ եւ ամէն տան սեղանաւորութիւնն ու վստահականութիւնը ահաբեկած կը մնան այդ օրինակ սպանալիքի, իսկ օ-գոստոս 14-26-ը նկատուեցաւ անհասական գիպուած սը, առանց ժողովրդին մէջ խոր արմատի: Երկրաշարք մըն ալ կրնար ընել այն ինչ որ կը մտադրէին ամբաձիգ-ները: Գիպուածը չի կրնար ներգործել տեւական հաստա-տութիւններու գոյութեան վրայ:

Այսպէս ուրեմն Պարտոյ սեղանաւորական, առեւտրա-կան տաղանդները, անանկութիւնները անզօր են բազա-բականութեան բնութագրին վրայ ազդելու, վստան զի «Եւրո-պական շահերը» չեն վստահեր՝ պէտք է ուրեմն որոշա-պէս զիտնալ թէ ի՞նչ են եւրոպական շահերը, որդև զի զանոնք աղաւթուապէս վստահելու միջոցներն ալ խորհուլին գործադրուին, ու եւրոպական միջամտութեամբ փրկուի հայ ազգը:

Եւ սակայն նոր բան մը չունենք յայտնելու. «Թիւր-քիոյ մէջ եւրոպական շահերը» բացատրութիւնը ոչ որի համար գաղտնիք մը կը պարունակի:

Ռուսիա կը փափաքի արեւը Հայաստանի, Պարս-կային ծոցին, Կ. Պարտոյ, Տարտանէի, Պալքաններուն:

Այս ապագայ տիրապետութիւնը իր դարաւոր բազարա-կան ծրագրին է, սրուն գործադրութեանը կը հետամոխ անգագար: Ռուիշ պետութիւններ, բայց մասնաւորապէս Անգլիա եւ Աւստրիա, իրենց ազդային շահերուն մահարեք նկատած են Ռուսիոյ այդ բազարական ծրագիրը. Ռու-սիոյ համար ալ կեանքի եւ մահու խնդր մըն է եւրոպա-կան ո՛ր է Լ պետութեան մը ձեւաւորութիւնը Վստիւրի, Տարտանէի, Պարսկային ծոցին, Պալքաններու վրայ: Այս կացութեան մէջ ամէն մէկ պետութիւն պատրաստ է միջ-եարներ զո՛նչ, իր դաւախները հարիւր հազարներով պատերազմին գաշտին վրայ խոզու բան թէ թողաւորի թուրքոյ հիմնական կացութեանը մէջ փոփոխութիւն մը ի նպատակ ուրիշ պետութեան մը: Ռուսիոյ, Անգլիոյ, Աւստ-րիոյ այս փոխադարձ արամադրութիւնները աշխարհա-մանօթ ըլլալով կարելի է մտքէ անցնել թէ Կ. Պարտոյ պաշտպանութեանը համար մարտու եւ գրոմի զսոցու-թիւններու պատրաստականութիւն ցոյց առող պետու-թիւնները ո՛ր է Լ կերպով հոգեբնին պիտի ընեն սեղանա-ւորական տան մը մէկ երկու միլիոն սակի կորուստը, կամ բանի մը խեղճեւու մահը: Հակառակը մտարեղ հայ «յեղափոխականները», եթէ երբեք անխելճ են իրենց մտածութիւններուն մէջ, տարախոյս չիկայ թէ ամենակա-տարեալ արեւոյսի մարտով օժտուած են: Ո՛չ, Պանք Օթո-մանի, եւ Պարտոյ բոլոր սեղանաւորական հաստատութիւն-ներու փլուզումը եւրոպական շահերու փլուզում՝ հետեւա-բար եւ եւրոպական բազարականութեան յեղաշրջում չի կրնար առաջ բերել:

Պարտոյ մէջ եւրոպական շահերը վստահելու միջոցը յատկօրէն կը պատկերանայ ամենու աչքին առջև: Պա-տոյ աէրը ըլլանք եւ զայն Ռուսիոյ, կամ Անգլիոյ, կամ Աւստրիոյ շտորհելու իշխանութիւնը վայելենք. այն ա-սան ապահով կրնար ըլլալ թէ եւրոպական միջամտու-թիւն մը անխուստիկի կ'ըլլայ: Եւ կամ հաւանական է որ մէջերին համաձայնին Վստիւրը մեղի ձգելու, ինչպէս ձգած են թիւրքին: Միայն թէ կը կարծենք որ բանի մը ամբաձիգ, անոնք ալ անխուստի խեղճութիւնը, տեղեկերի ճակատադիւրը յեղաշրջելու համար զուցէ անբաւական համարուին:

Եւրոպական միջամտութեան մը համար սրել յայտ մըն ալ «հայց արիւնին հասուն է»: Այս յայտ մտին ալ Աւստրիոյ արտաքին գործերու նախարարը վստահու-տութեան արամադրութիւնները ամխուստից հակիրճ բանա-ձեւով մը.

— Երա կը մեղքեամ հայերը, բայց աւելի պիտի մեղքեամ աւստրիացիները սրունյով բանի մը հարիւր հա-զար զինուոր կտարուելու են սրալու զի հայերը փրկուին:

Երբ ամբաձգութիւնը Կ. Պաշխ փոխանակ եւրոպական շահերու հայկական շահերը կը վստահուի, անզին Եւրոպա-յի մէջ ալ մեր գաղտնի զբաւալու ակարանարուն պատճառ կ'ըլլար: Եւրոպական մամուլը, հասարակաց զբաղմունքն ու կարծիքին թարգման, առանց կարեւոր բացատրութեան մը կը պատարակէր ու կը գատապարտէր անխախտականու-թեանինիքը կրող ցոյցեր որոնք անարժան են Ասիոյ մէջ բա-զարակիցութեան եւ յառաջ գիտնութեան ներկայացուցիչը հոչակուող ժողովրդի մը: Գիպուղ է այդ ժողովուրդը բայց իր աղէտներուն մէջ իսկ կը պահէ իրեն արժանաւայել զեւթութիւն մը: Այս', այդ ժողովուրդը իր գաղտը պի-տի շահի, իր իրաւունքը ազգային աւժով բիրա ուժին զեւթ պաշտպանելով, եւ ոչ զիշխանաց աւազակներու նը-ման դաղտաբողի գաւազութիւններու միջոցաւ: Երբ «հա-յերը ճակատ առճակատ թիւրք լշխանութեան՝ զեւթ կտուելու «բող կ'ըլլան այն տան միայն մեր համախորհնքն ու ա-«Վախցութիւնը վայելելու իրաւունքը կրնան ստանալ» կը յայտարարէր օգոստոս 14-26-ին յաջորդ օրը, Անգլիոյ նախարարութեան բերան Սթանտարտ:

Անգլիային մէջ երկու փորձ ցոյց կուտայ թէ ի՞նչ մի-ջոցներով կրնանք հզօրապէս պաշտպանել ազգային գաղտ:

Սեպտեմբեր 18-30 ի ժողովրդային ցոյցը յեղա-փոխութեան բարոյական յաղթանակը եղաւ: Գրական օրուաներ պիտի բազմենք, եթէ Տարտանէի Պահի փա-շայի զեւթ վիճած աղետաբեր փորձը վրայ հասած չըլլար: Եւրոպայի ու Ամերիկայի մամուլը միահասուն ձայնով վեր հանեց այդ ցոյցին կարեւորութիւնը. խորհրդարանները

անով գրագիցան, և մինչև հիմա իսկ երբ հայկական ինդի-  
քը հիմնովին ստանձնուի իր կողմից միշտ զինում կ'ըլլայ  
սեպարեմենտիստ 18-33 ի ցայցին, վասն զի խումբի մը, կու-  
սակցութեան մը, մասնատր մարմնի մը վազանցուէլ, զիւ-  
սածական կարգադրութեանը ծնունդը չէր. ժողովրդին  
որակն բլիսած, հայ ազգին միաշունչ, միահոգի, միա-  
ձայն պոպոկումն էր, լրջախոհ բարգաթաղութեան պայ-  
մանները իր մէջ պարունակելով մէկտեղ:

Գերագոյնագործն պիտի զատուի զան մըն է Չէլիճեանի հե-  
րատական ինքնապաշտպանութիւնը որ ընդհանուր աշ-  
խարհի հիացում և երանչացում պատճառելով երոպական  
միջամտութիւն մը պարտաւորիչ ըրաւ. ու եթէ կու-  
սակցութեան նախադէպ կեդրոնը հոգածու սրտով և հե-  
սասան մտքով շարժեր և աւելի երկարատեւ գիմարու-  
թեան մը ամէն գիւրդութիւնները ընծայած ըլլար Չէլ-  
ճեանի, վստահօրէն կը յայտարարենք թէ պետութիւնն-  
բոս միջամտութիւնը շատ ու շատ աւելի նպաստաւոր  
պայմաններով պիտի օժտուի բաշտմանը լուր: Ասով  
հանդերձ Չէլճեան Յունաստանէն աւելի բարձրագոր  
նուեցաւ վասն զի երկար գիմարեց ու իր վրայ հիացում  
հրաւիրեց փոխանակ կարեկցութեան:

Մեր գաղտնի յաջողութեանը համար եթէ Եւրոպայի  
միջամտութեան հարկը կը տեսնենք, գիտնանք շահիչ  
Եւրոպայի համակրանքը և մանաւանդ ակնածանքը: Ու-  
զիվ բանականութեան զարկ եղողները գոնէ պէտք է իր-  
բատարին փորձն. օրտառս 14-26 և 8-23 ներք մեզի  
Եւրոպայի աչքին հակադրելի ու արհամարհելի կ'ընեն.  
մեր քան ապրտան զոչոյութիւնները, համբերութիւնը  
ոչնչանալու վտանգին կ'ենթարկուին:

— Այլ զոչեք ինչ կ'ազգէք ըրէք. — Ահա Եւրոպային  
«Պրովանսալիաներու» արուած պատասխանը:  
Բայց հայ ժողովուրդը պիտի նմանի՞ ոչխարի: —

**ԹԻՒՐԲ ԵՒ ՊԱՐՍԿԱԿԱՆ**  
**ՍՍ. ՀՄՍ. ՆԱԳԻԼԻՆ ԴԷ ՊՔԵՐԸ**

Հայաստանի թիւրք և պարսկական սահմանադրութիւնը  
այս ատրի օրտոտսի սկիզբը հայկական և բրդական  
փոխադարձ արշտանքներ սեղի սենեցան: Ճիշտ ծանօ-  
թութիւնները զեւ կը պակսին. այս եղերերդական  
յարձակումներու վրայ որոշ գաղափար մը կ'ազմել կարե-  
նալու համար հասնօրէն պիտի պարտաւորենք սպասել  
անգլիական «կառոյց Գիւրք»-ի մը հրատարակութեանը:  
Աս պէտք մտաւորապէս զիտցածնիս սա է թէ պարսկա-  
կան սահմանադրութեան բանի մը հարիւր Հայ մտած են թըր-  
քակոն սահմանադրութիւնը և սպաննութիւններ գործեր են.  
հաղածուելով Գիւրքերէն Հայերը բաշտուր են սեղերնին:  
Վրէժնալիք Գիւրքերը անկէ ետքը խոշած են Սալմաստի  
հարուստ հայ գիւղերը ու շարքափշուր ըրած են քանի  
մը հարիւր դիւրազ հայ: Այս պեղերուն սովի Պարսկից  
կատարութեան կողմ, Գրան սրտած ծանուցալիք մը  
կը յայտարարէ թէ պարսկական հողին վրայ բրդական  
արշտանքը կատարուր է թիւրք իշխանութեան գիտու-  
թեամբը ու մանաւանդութեամբը, ստտի և Պարսկաստան  
փոխարկութիւն կը պահանջէ:

Այս գիւրազ պտտահարները այնքան փաստեր կը  
համարուին հայոց և նպատատար թըրքական բարգաթա-  
կանութեան որ «Թայմ» չի վարանիր ընդունելու թէ  
«պատահածները մանր մանր զեղեր են զոր Գուրք կը  
«չափազանցէ, Հայոց գաղտնի փաստելու նպատակաւ:»

Եւրոպական մասնաւոր այլ արշտանքին հետեւանքնե-  
րուն վրայ ցաւելով մէկտեղ զայն շարխարակեց Կ. Պոլսոյ  
ամբանդութեան փորձին պէս: Բայց զաշտին մէջ զենքով  
թշնամիին գեմ յարձակումը աղատութեան ետեւն վազող  
ժողովուրդի մը արգար իրաւունքն է, սպտամբութեան  
«միջազգային օրէնքը», եթէ կրնանք այսպէս ըսել:

Սահմանադրի յարձակումին գտար բարգաթակիլթ  
աշխարհի ազեւ կրնայ սկզբունքով փրկուած համարելի,  
ստիպին ժողովուրդ մին ալ միայն արգար սկզբունքներու  
գաւանդութեամբ չէ որ կը փրկուի. անոնց իմաստան կամ  
յիմար, պատեհ կամ անպատեհ գործադրութիւնը կը  
վճալ ազգերու կեանքը: Այլ արշտանքը գտտադարտուած  
կը ազտարեր ըլլալ եթէ ոչ ամբողջ հայ ազգին գոնէ  
Վտտորտականի առահախալէս: Տխուր իրականացում

զոր նախատեսելու համար կը բաւեր անցեալին փորձը ու  
երկրին պայմաններուն և Հայոց սպտազինութեան վի-  
ճակին ընչ թէ շատ սեղեկութիւն: Յստակութիւնը բոլր-  
բովին չմիջադնած սարքի մը ազեւ պիտի պարզուր և  
բիւնաթոյր ստտարանը հարիւրաւոր, գուցէ հազարաւոր  
հայերու սրաթողղ կտտարածին, ու ծուկն ու բայը հայ  
զեղերու, գիւրաբարգաթներու, անխուսափելի հետեւանք  
այլ օրինակ շարժումի մը: Եւ այլ ամէն ազգաները ազ-  
գային ընդհանուր գաղտնի ոչ թէ միայն անօգուտ այլ և  
փաստակար:

Մեր առաջին յօլուածով այսօր կը պարզենք անիշ-  
խանականութեան կնիքը կրող ձեռնարկներէ հայկական  
գաղտնի կրած հարուածները. հիմն խօսիքը թէ սկզբուն-  
քի կողմէ անմեղազրելի ո՛ր է շարժում ինչ պայմաննե-  
րու մէջ կրնայ Հայ ազգին օրտակար ըլլալ:

\* \* \*

Թիւրքը օտարական է Հայաստան որ Խրիւի պա-  
տերազմն առաջ Գրան իշխանութիւնը և ոչ իսկ զեւ  
կանտնտարապէս հաստատուած էր: Երկրին ընիկը, աերը  
Հայն ու Ֆիւրան են որոնք գարերու ընթացքի մէջ, պատ-  
մութեան ստեղծած հանգամանքներով, մէկտեղ ապրած  
են առանց ցեղական կամ կրօնական իտրին տակութեան:  
Աշխարհակալող Թիւրքը երկու ցեղն ալ հաստատարապէս  
ճնշեց, աւելի կամ նուազ ծանրութեամբ. երկուքն ալ  
ջանաց ակարացելի, իր իշխանութիւնը ապահով և տեւ-  
կան ընելու նպատակաւ:

Իր ծրարքին յաջողութեանը համար Գուրք ուղեց  
ցեղային տակութիւն ստեղծել այլ երկու ազգերուն մի-  
ջիւ: Երկրական քնտարերութիւնը Գրան փոփաքներուն  
իրադարձումին անտխարական միջոցն էր: Թիւրք վարչու-  
թիւնը մեղեց Գիւրքը Հայը գրտապէս հարտահարելու.  
և սր որ այլ գրտալը սեղալի կատարութեան հրա-  
հանգալը չէր ըլլար, հան թըրքական օրէնքին ու զեւ-  
քին պաշտպանութիւնը ապահովուած էր Հայը թալ-  
լուց կողպտող Գիւրքին: Բնականաբար Գիւրքը չափա-  
զանցօրէն կ'օղտուէր կատարութեան բաշտարանքն,  
սակայն Հայուն հարտահարիլը կ'ըլլար ոչ թէ իր Գիւրք  
այլ իր «մարդ»: Ուրիշին կողպտուտովը անաշխատանք  
ճոխանալու հակամիտութիւնը մարտկային սրտին բնածին  
տենչն է. ամէն մարդ հարտահարիլ կը ծնի. բաւական է  
որ հանգամանքները թողարտեն ու ինքն ալ բաւական ինք  
կամ ուժ ունենայ, և կը կողպտուէ: Ո՛չ ապրէն «բա-  
ղարակիլթ» հաշակուած աշխարհին մէջ հարտահարու-  
թիւնը հարտութեան հիմն ու խորիսին է. տարօրինակ  
չէ ուրիմն Գիւրքին Հայուն վտտակողը ապրելու յօտարա-  
մտութիւնը: Ասոր փոխարկն Հայն ալ սկտա թշնամա-  
նալ Գիւրքին. Հայաստանէն դուրս ալ ազգային զգացու-  
մը կրքունելով, Գիւրքին գեմ ազգային պատերազմ հրա-  
տարակուեցաւ, բայց խօսքի պտտերազմ միայն: Հայ ազգը  
և Կ. Պոլսոյ Պատրիարքարանը հետեւելով սխալ սեղա-  
թեան մը իրենց ուժերը փոխանակ գործածելու ընդդէմ  
թիւրք վարչութեան որ գրգռելն ու պաշտպանն էր բրդա-  
կան հարտահարութեան, ինկան Գիւրքերուն ետեւէն:

Թիւրքը իշխանութիւնը աւելի հակում ունէր զեղի  
Գիւրքը զոր կրնայ գիւրաւ սիրաշահել, կատարելալ գոր-  
ծիք մը ընել ու անոր միջոցաւ զապել հայկական տարրը  
որ, հակատակ ամէն հաշտանքի, իր նիւթական, բարոյա-  
կան, մտաւորական ուժը օրէ օր գարգացնելով աղա-  
գային ախներու տէրը կը հանդիսանար:

— Ստատուրի մէջ մենք ինչո՞ւ պահէր ենք այդ Գիւր-  
քը, բտած էր Այի փաշա: — Հայո՛ւն համար:

Այլ գծուած բարգաթականութիւնը անայթմաք առաջ  
կ'երթար և հետզհետէ աւելի ուժ կը գտնէր. Սուլթան  
Համիտ կատարելազորեց զայն, Գիւրքերը իր հովանի-  
ին տակ առաւ, Հայերուն գեմ աւելի գրական կերպով  
գործելու համար կազմակերպեց զանոնք. Սուլթան Հա-  
միտ Ալի փաշայի շարունակութիւնն է, և 1895-96 թ  
զեղերը նախապատարտուած միջոցներու հետեւանքը:

\* \* \*

Այլ եղածը եղած էր սակայն, պիտի պատասխանուի.  
ստեղծուած էր կացութիւն մը սրմէ հարկ կը ազատիլ, ինչ  
սր ալ ըլլային անոր ծագումն սեղեկապատանոր: Գաշ-  
նակից Գիւրքին ու Թուրքին գեմ պաշտպանութիւնը  
զենքէ միայն կրնայինք յուսալ. յեղափոխական մարմնին,  
որուն պաշտօնական սպայակոյտը ժընկէլ է, ազգին մա-  
տուցած մեծ ծառայութիւնը ելաւ այլ գաղափարը Հայ  
ժողովրդին մտքին մէջ թափանցել տալով անտականն  
գործնականի վերածել զայն:

Այս պատասխանին առաջին մասը կատարելապէս  
չիտակ է. ոչ որ սկզբունքով կը հակառակ ինքնապաշա-  
պանութեան համար զենքի զինելու անհրաժեշտ պէտքին:  
Հայ ժողովրդին համար սակայն կեանքի և մահու կարե-  
ւորութիւն ունեցող ինդիքը ոչ թէ գաղափարին ճշմար-  
տու թեւանք, այլ անոր գոք ծագող ու թեւան եղանա-  
կին մէջ կը կայանայ, և հո՛ւն է որ երեսան պիտի վայ  
տանտակ տարիներէ ի վեր կազմուած ու գործող յեղափո-  
խական մարմնի մը արժանիքը:

Ժընկէան զեկալարները հայ ազգին մէջ պատրաստ  
գտան բոլոր այն տարրերը որոնցմէ կազմակերպելու յատ-  
կութիւններով օժտուած մարքերը պիտի կրնային սեղեկել  
յեղափոխական գորեղ բանակ մը, որ եթէ ոչ յարձա-  
կոււի դոնէ ինքնապաշտպանութեան համար իր ամբա-  
կտաւ պատեհէ բարձրանալով թիւրք իշխանութեան գեմ,  
հայկական տակածանքի մէջ պիտի պարտակեր նաեւ անոր  
զաշտակից Գիւրքը:

Հայ ազգը որ իր գոյութեան պահպանումին համար  
միայն խորամանկութեամբ չէ մարտաւած այլ ևս գարերէ  
ի վեր մարմնական ուժերով ալ կ'ուի մղած է, բնականա-  
բար կը ծնի կարիճ զաւակներ որոնք իրենց անձը յօտա-  
րակամ կը գոհնէ ազգային պաղափարի մը պաշտպա-  
նութեանը: Հայկական ամենէն աւելի, իր թէ, թուրա-  
մարթ համարուած միջալայն իսկ, Պոլսոյ, հայ անձը-  
ւերները բաշտութեան սրբան հանդէսներ պարգած են:  
Անոնք օրինակի համար միայն գերեզմանատան ինդիքնե-  
րը: Հայ ժողովուրդը 37 տարի առաջ Խաթրնէ-Գաբուի  
գերեզմանատան մէջ իր կուրծքը կը բանար սպարապեա  
Թիզա փաշայի զինուորներուն, որոնց գեմ պատերազմե-  
լու կը վազէր, պարզապէս կրօնական գաղափարի մը  
համար, թող շտալու համար որբողբական Միլիթէլյամի  
մարմինը թաղուի լուսաւորական գերեզմանատան մէջ:  
Ու ամէն առանց որ Թեքալի գերեզմանատան ինդիքը յուզ-  
ուեցաւ Հայը գոնեպազունը գիմեց այլ լրուած մտեղտա-  
տանը, իր աբիւնովը իր հայերուն ստիգորտին պաշտ-  
պանելու համար: Ու առանցմէ դուրս, ամէն առանց որ  
ազգային կուի շեփորը կը հնչէ լերան մը կատարը, կամ  
մայրաբարգաթին սիրտը, Հայը չի ի հեւ հոն կը վազէ  
ամէն կողմէ: Ու կողպան: Տարիներէ ի վեր բանակի մէջ  
մարգուած հայ երիտասարդութիւն մը ո՛չ ապրէն բնա-  
ծին բաշտութեան կը միայնէ զինուորականի հաստատ  
բաշտութիւններ: Ահա այն ուժերը զոր ձեւերն տակ կը  
գտնէր Յեղափոխական մեծ կազմակերպութիւն մը ստեղ-  
ծելու պաշտօնը ստանձնող սպայակոյտը:

Ու այլ այժը բարոյապէս ալ պատրաստուած էր:  
Կէս դարէ ի վեր բանաստեղծ, բարոյիչ, պատմաբան,  
հրապարակալիք, ուսուցիչ, վիպասան, Արտիկան ու  
Թրիմեան, Եսլբանդեան ու Ալիշան, Պատկանեան ու  
Պէշիկթաշլեան, Բաֆիի ու Արծրունի մեծցուցած էին  
ազգային սիրտը, կազդուրած հանրային ոգին, լարած  
ժողովուրդին միտքը:

Եւ բարգաթական հանգամանքները: Եւրոպա սր  
Կ. Պոլսոյ առումէն ի վեր անգիտակ կ'եկեւնար Թուրքիոյ  
մէջ հայ ժողովուրդի մը զոյր թեանը, հիմն պաշտպանու-  
թեան գոնէ իրաւունք մը կը շնորհէր այլ ասիացի բրու-  
տոնեաններուն որոնց միճակի զինքը սկտած էր շահազգոնել:  
Թիւրք իշխանութիւնը մեծապէս կը վախնար ու կը իրաշէր  
և բրդական միջամտութեան մը: Այս կացութիւնն ալ ուժ  
մը հայ ազգին համար:

Գրամը շինալուեցաւ. կողպան, Թուրքիոյ, Պարս-  
կաստանի, Եւրոպայի, Ամերիկայի հայութիւնը առատօրէն  
իր ստակը նուիրեց, զեւ շատ աւելին ալ տալու պատրաս-  
տականութեամբ:

Ու յեղափոխական մարմինը բոլոր այս «նախնական  
նիւթերը» իր ակերուն մէջ թրծելով անոնցմէ պիտի ըս-  
տեղծէր Ապագան: Այլ մարմնին սպայակոյտը իր պաշ-  
տօնաթերթովը Ժընկէլէն ահագնազորով կ'ապահովէր հայ  
ազգը հանգիստ պահել սիրտը: Հզօր մարմինը իր լայնա-  
ծաւալ յարաբերութիւններովը, իր բարգաթեան ճիւղերու

վը կը պատրաստուր ազգային փրկութիւնը: Հայ ազգն ալ հասաւ:

Սակայն թերհաստաներ չզանուեցան չէ. բայց անոնցմէ շատերն ալ իրենց բարձր սկեպտիկութեամբ մէկ-անկ կը կարծէին որ զԹՎասպուրականի մէջ շէնքով շնորհքով յատակադիմ պատրաստուած բլլալու է: Իսկ ամբողջ ազգը: Չնայելով դրածի պէս ալ Վասնը փրկուած լինեցած կը համարէր շնորհիւ այդ մարտին: Իրաւալեկեայութեանը սպառնալիչ էին: Տասը տարիէն ունէր էր ուսուսկան ու պարսկական սահմանադրութեանը գէտի Տաճկաստան խորհրդարար կրթնեկութիւնները անդադրուած էին, ա- կասպիանման գրայցները ընկերակցութեամբ: Իր կնա- սը կովկասեան լեռներուն հանդէսեցած, յեղափոխական սպայակոյտը ժընկէյն «մե՛ծ ուժեր ունենք, մե՛ծ ուժեր ունենք» կը հռչակէր բարձրադու: Եւրոպական մամուլին մէջ անվախ կը ծանուցուէր Վասնայ լին շուրջը, Վասնայու- բանակին բարձրագոյն ստորադր մեծարանակ միջնուած զէնքերու գոյութիւնը:

Պայժեցաւ: Ու տեսանք Վասնի, Վասպուրականի խեղճ ժողովուրդը, անդէն, անդաստապար, զինուորին, խուժանին, խառնամբոխին մատուած: Խուճապական տագնապով, լեղապատառ փախուստով էյնող էյնողի, ջար- գուսող ջարգուողի, կարտառող կարտուողի: Ո՛ր է, ա՛լ ո՛ր ժաման կ'ապտու այդ «հնչող կազմակերպութիւնը»: Եւ խումբ մը կտրիներ որոնք առիւծաբար կարգ էին պաշա- պանել գոնէ անձերին, մէկի մէկի կը մեծնին, վասն զի ինքնա պաշտպանութեան համար բաւական զէնք չիկայ: Յայտնուեցաւ թէ տաննակ տարիներու խորհրդարար կր- թեկեկութիւնները, որոտակը գոտեմ գոչութիւնները միմիայն ծառայած են Վասպուրականը 30 կամ 60 հրացանով օժտելու: Ժընկէյն սպայակոյտը ահա այսպէս կազմա- կերպուած էր Վասպուրականը ոչ թէ միայն ինքնապաշա- պանութեան այլ ապստամբութեան ծրագրով:

Այո՛, ապստամբութեան: Ինքնախարկութեան ժամա- նակը այլ եւս անցած է. իսկ ազգը իր կեանքին տէրը պէտք է բլլայ. փրկութեան առաջին սայմանը ճշմարտա- թիւնը որմնաշուն մէջ կը կայանայ: Ու այդ ճշմարտա- թիւնը որմն է պահուի: Անդիտական «կապոյտ գիրքը» ամէն բան պարշած է: Վասպուրականը որ 1893-ի կոտորածէն ազատ մնացած էր այլեւայլ բարեկարգ պատ- ճաններով, 1896-ին գահ գնաց պարզապէս ժընկէյնան պատուիրակներու ստեղծած գրչուով: Անոնք մասնաւոր խորհրդով, յատուկ դիւանութեամբ զբոսումը ստեղ- ճեցին: Պատմութեան մէջ շատ անգամ տեսնուած է որ պետութիւն մը երբ կատարեցապէս կազմ էր պատրաստ է, պատրաստ էր կը ստեղծէ, եւ կը գրչու հանդարտ նստող իր գրացիները. այսպէս, օրինակ, Պիլզնարքի խաղը Եւ- բոլիանի: Եթէ պետութիւն մը ուրիշ պետութիւն մը գրչու- լու համար պէտք է նախ հզորապէս սպառազինուած բլլայ, հետոյ որպիսի ունեղ կազմակերպութեամբ ու բարդա- կան գրաւորաններով ինքնինըր սպահոված բլլալու է ժողովուրդը մը որ իր գրչուանովը ոչ միայն պետութեան մը այլ նաեւ իր հայրենակիցներուն մեծամասնութեանը զէմ միանգամայն կուսկու հարկին մէջ պիտի գտնուի: Ի՞նչ անուն առն անոնց որ այսքան թեթեւօրէն կը խաղան ժողովրդի մը կեանքին հետ:

Սահմանադրի այս վերջի գէպըն ալ աննպատակ, թեթեամիտ, ուստի եւ աղետաբեր գործ որ եղաւ, առանց ո՛ր եւ է կարեւորութիւն ստանալու բարդապէս աշխարհին առջեւ: Այս օրինակ յարձակութեան փրկանքը միշտ կը բ- արու զէմ կը սարքեն, եւ ամէն անգ որ վայրենի կամ կի- սավայրենի կեանքը կը տիրէ, գանազան ցեղեր ժամա- նակին իրարու հետ էյնալով կ'անցընեն: Հայկական գա- տը պէտք չէ սարսնացնել վրէժիկներ կամ աւարտաւ աւարակալմբի մը ձեռնարկի հնչին համեմատութիւննե- րուն:

Ժողովրդի մը ազատութեան կուսկու մէջ հրոտ սխուրթե- րը իրենց տեղը ունենալու են. մեծապէս կարգ կն ազգիչ պատեր սգմին յաջողութեանը, պայմանաւ սակայն որ ու- մեղ կազմակերպութեամբ, ապիտն յարաստեութեամբ գոր- ծեն կը իրեն մէջ, շնչասպառ պահելով անգապան իշխանու- թիւնները որոնց խելը կորսնցնել տան: Գաղաբական կամ պատեր սգմական ի՞նչ նշանակութիւն կընայ ունենալ փոքր-թիւ խմբի մը ուրիշ ցեղի մը վրայ զիշերային յար- ձակումն ու հազմեղ յետ սգարձ նահանջը: Եւ եթէ միայն նշանակութեան, գարկ եղած բլլար, հետոյ ջարդն ու բանդումը անպաշտպան յանկարծակիի եկած թշուառ Հա- յերու:

Ուրիշ տեղ անսանք հայ հրոտախմբեր սբունք թէ,

թիւրք կատաւորութիւնը վախոցեցին եւ թէ յաջողեցան ա- րիւնահոտութեան օրերու մէջ իրենց շրջանակի հայ ժողո- վրդին վահանն ու պաշտպանն բլլալու:

\*\*\*

Հայ ազգին փրկութեան կոխը գեկավարող յեղափո- խական մարտի մը գործը պիտի բլլար ԿԱՉՄԱԿԵՐՊՈՒ- ԹՅԻՆ: Կանոնադրապէս կազմակերպուած պետութեան մը զէմ, որքան ալ յար կընենայ ան, կազմակերպու- թեամբ կարելի է կուսիլ. առանց այս պայմանին ջանջա- յեան թուով քանի մը միամիտ պատանիներ գտնել, կամ մէկ քանի տաննակ կուսակցներ հաւաքել սահմանադրու- իր, կազմակերպութիւն չէ, այլ ինքնախարկութիւն: Ժը- նկէյնները այդ կազմակերպութիւնը ստեղծելու անընդու- նակ եղան վասն զի ամէն բանէ առաջ իրենց կը պահելը այն անձնութեանն օգին: որմէ առաջնաբարեկամ Յե- ղափոխութիւնը կը հասնի իր նպատակին:

Անձնութեանը միայն վասնզի կնթարկուելու, մտհոտան գեկելու յօժարութեամբեանն ու փութեամբանու- թեան մէջ չկայանար. — այդ յօժարակամութիւնն ու փու- թեամբանութիւնն ալ արդէն ժընկէյններուն փառքի տխ- րանքը չեն կազմեր. — «Օր մը ունինք պիտի վարենք» կ'ըսէ ժողովուրդին փիլիսոփայութիւնը: Խանդավառու- թիւնը, կիրքը, բնեղելիքը, երաշխարթիւնը, յուսահա- տութիւնը կը հեշտացնեն այդ «վարամբ»: Կայ ուրիշ անձնութեանը մը, մահէն աւելի ծանր, որուն շատ բի- չերը կընան ընդունակ բլլալու: Հանրային բարեբնի համար հասարակարար օրով կըրարատեա, անոնց Եան ժամանա- կով լսելի աշխատութեան անձնութեանը: Առանց ժողո- վրդակամութիւն վայելելու տնչանքի, աչքերը Սպաղային վրայ յարելով անոր համար աշխատել, գործին պահովըր գուցէ շտանելու տրամութեամբ, ահա ամենօրեայ այն գեղական անձնութեանը սր ճշմարտապէս հայրենասեր բարդապէսներու, բանակները յայլմաստի պատրաս- տող զօրապետներու առարկութիւնն է, եւ որուն մէջ պէտք է փնտռել ազգերու փրկութիւնը կամ մեծութիւնը:

Ըստած է թէ «հանձնարը հասարակութիւն է.» պիտի կընանք բսել թէ Յեղափոխութեան մէջ ալ խելըը համբե- րութիւն է. յաջողութեան միակ երաշխաւորը ինքն է: Յայ- ններ յիսուն տարի, Պուլկարները բաւական տարի համբե- րութեամբ ու լուսութեամբ, այսինքն ինչըրով, աշխատեցան. անկէ կարը արիւնին թափեցին ու ազատեցան. մենք հայերու առանց զեռ նախնական պատրաստութեան մը՝ ա- պագան փաստեցինք, գրեթէ վերջնական կորուստին ան- կուցող մտնեալու եղանք, շնորհիւ ժընկէյններու փա- րաստնչիկ գրբոցին:

\*\*\*

Թեթեամբարձ արշաւանքները, ուխտագրութեան գիւ- բահեղա փորձերը ու գանձեր գրաստող իւրեցիսը բացա- րանչութիւնները նաեւ սպառազուա կը ջլտան ազգին օգին, զի իրենց ձգտումն է խարել ժողովուրդը իր այն թէ յանդիմութեան քանի մը փորձ եւ տաննակ թուով միա- միտ անձնութեանը գոհարութիւնը բաւական են, եւ թե- րեւ շատ իսկ, իր փրկութեանը համար: Ու այսպէս տարիներու ընթացքի մէջ Հայութեան ամբապինդ տակու- նութիւնը հալեցնելէ յետոյ ծնկէ կարը անոր անհնարին կ'ընեն ըմբանել թէ ժողովուրդը մը իր փրկակը չկրնար յեղա- շրջել առանց խորագէտ մարզի, համբերատար ուղով եր- կարատեա աշխատութեան: Ու փրկութեան այս կենսական պայմաններուն արհամարհանքը երբ ալ մեր ազգային նը- կարաբին կուտիւնը պատկերացնէ, հետո պիտի ջրլլայ այն օրը որ ալ յոգնած գաղբում երթանք կիտանա նեա- ուրիշ մտնեալով վհատութիւններուն մէջ, հանդուտու- թեան իրը գերազգի պատաստանարանը. ու Ազատութեան նորածին յոյսին գաղապին վրայ ծածանող մահաթիւր զօղանջը հեշտօրք մեղեցիկի մը պէս պիտի քնայնէ մեղի մահուան բունովը:

Այս է վստահանք տառապեալ ամէն ժողովրդի որ Ա- զատութիւնը իրը պիտի ստապի գրաստըր մը կը համարի:

ՎՈՏՈՐԱՆ ԵՒ ԴՈՒՍՏՈՒՆ ԳԵՂԵՐՈՒՆ

«Մարտ» ի մայիս 22 ի թուով նկարազրեցիկը Եւ- ղոկիայ կատարածը. շարունակներ գեղերուն աղեանքն ալ պատմել:

Պիլզնարքի գեղը, որ կայ Ս. Յովնան Ոսկերանի նշանաւոր վանքը եւ որ կը բնակին թրքերու հետ խառն 15 տունի մաս հայ, հանդիսաւայր գործաւ նմանը չը տեսնուած անթիւնութեանց: ԳՏ նոյնիւրի ընդհանուր կու- տար սններու տանն ալ արդէն բաւական փաստներ կը-

բած էր այս գեղ. իսկ այս անգամ ալ գրեթէ բոլը- բովին փճացաւ ու աւերակ գարձաւ: Ուրբաթ օր մա- մը տասնէն սկսած անդին եւ շրջակայ գեղերու թուրք բարբարոսներու ահագին խուճան մը սոսկայի նախ- ճիւրներ գործեց թէ՛ վանքին եւ թէ՛ գեղին մէջ: Ամե- նավայրաց կերպով ու աննկարագրելի կատաղութեամբ սպաննած են երկու ծերունի վարչապետ, Տ. Մանուէլ եւ Տ. Մարտիրոս, մին ութնամեայ, իսկ միւսը հա- ըրերամեայ, երկուքին ալ սաստիկ տանջանքներ տալով, բիւթն ու ականջները կտրելով. . . . Վանքին բովան- գակ միաբանութիւնը սրէ անցընելէ վերջ՝ անոր բարբ- հնութիւնները, նախրական անթիւնըր եւ ամբողջ գոյ- բերը աւարի առած, շատ մասերը բար ու բանդը Ը- բած եւ ապա Լզան պոտացած են՝ մշիլիթի վերածեղու մեղեանց հանդերով:

Գեղին մէջ աւելի շարիքներ գործուեցան. հայերը իրենց բնակարաններէն կամ պահած անգերն գուրս բաշակելով սրախողեսոյ կզան. տունները ամբողջ թալ- նուեցան. մէկ քանի կիներու ու աղջիկներու պատու- ներ ամենավայրաց կիրքերով բոնարարուեցան խումբ մը տանիկներու կողմէ. . . . որոնք արդէն ցեղային բաշարութիւն կը համարին իրենց յատուկ այս ա- մենաստրին անբարբարոսութիւնը: Մէկ քանի կրի- տաստարներ միայն լեռներն ապաստանելով կըցած են իրենց կեանքերը ազատել. գեղը մնացածներն ամբողջ ջարջաւած են: Պիլզնարքի հայ նահատակներու թիւր կը հասնի 16 ի:

Կերտի գեղի մէջ տեղի ունեցած գեղը բիւր մը տարբեր էր. յարձակող խուճանը երեք անձ սպաննեց, իսկ մնացածները՝ այր, կին, աղայ, աղջիկ՝ բոլորը կրօնափոխ րբին եւ մինչև անգամ երկու մարդուար ա- բնակիցներ բունի իրարու հետ ամենանցուցին թրքա- կան օրէնքով: Տունները ամբողջ աւարի տրուած են:

Վարաղ գեղի մէջ շուրս ե Պիլզնարքի գոտ հա- յարեակի գեղի մէջ 12 հայ անինոյ նահատակուեցան. մնացած բնակիչները լեռները ապաստանելով հաղիւ կըցան իրենց կեանքերը ազատել. անկերն տոտնց բա- ցատեման՝ կողպուուեցան. Պիլզնարքի հայոց եւ կեղեցին աւարի անուեցաւ եւ սասամբ բար ու բանդ կըտ:

Թուրքալի մնա Եւրբիւր Ալանի անուն ՚՝ անկ բաղկացած հայ գեղը բոլորովին կողպուուած եւ տը- ներէն մէկն ալ այրուած է. բնակիչը լեռներն ահաա- տանելով կեանքի վասնզի զերծ մնացած են: Վերոյիշ- եալ բարբ հայ գեղերու ողջ մնացող բնակիչները շատ թշուառ ե յուսահատ կացութիւն մը սնին այժմ. տա- կէ առաջ ալ արդէն շատ կորուստներ տուած էին. իսկ հիմա իրենց վիճակը բարբովին արդահատելի է. նո- թութիւն եւ մերկութիւն ամէն տեղ կը տիրէ:

ԼՈՒՐԵՐ

Բիւրբի Կ. Պոլսոյ թղթակիցը, տեսութիւն մը բնեղով Կ. Պոլսոյ վերջին գեղերէն յետոյ հայրական խնդրին բա- տայած կերպարանքին վրայ, կ'ըսէ թէ այդ ցոյցերով հա- յեր իրենց շահերուն ուղղակի հակառակ կ'ընթանան: Սուլթանը նոր ջարդ չ'ըրանցելով, կը շահի այս գործին մէջ, եւ կորսնցնողը Հայերն են: Սուլթանը որոշած է այլ եւս ջարդ չ'ընել, այնպէս հայերուն բնեղը ամէն նոր ցոյց- երը իրենց փաստերը պիտի բլլան: Երբակալութիւն. Այդ ցոյցերով հայերը կը կորսնցնեն, եւ Սուլթանը կը շահի:

— Տեղի Թըլկերաֆի վիլնայի թղթակիցը «սալոյ պղբիւր» կ'ընենայ թէ գետաբանները նորէն ձեռք պիտի առ- նեն Հայաստանի բարեկարգութեան խնդրը: Սուլթանն պիտի պահանջեն որ անյապազ բարեկարգութեանը հոչա- կէ: «Ասիկա, կ'ըսէ Տեղի Թըլկերաֆի, պիտի գեղացնէ կրե- տական խնդրին լուծումը՝ Պետութեանց ուղածին պէս:

Հայկական խնդրը այս անգամ ալ իր լծակ պիտի ծառայեցնեն՝ ուրիշ խնդրներու լուծման համար:

— Կրեալի համար Պետութեանց որոշած ընդհանուր կտավ սրիչն է գեղապետ Եւթիւր, Լիւբանուրդի: Այս ընարութիւնը կը համարատարանէ Պերմանիայ տեսու- թեանը թէ կտավ սրիչը չէզոք կըրէր զնոտարական մը բը- լալու է: Գեղապետ Եւթիւր կրեալուն աւարի է վեր կը ծանչ- նայ Արեւելը Անգամ էր Պէլքեր փաշայի յանձնա նոյովին որ Հայաստանն ու փոքր Ասիո պատեցաւ՝ բարեկարգութե- ներու խնդրին համար: Գեղապետ Եւթիւր ամուսնացած է Կ. Պոլսոյ լուսազոյն բնասնիքներէն Հայաւհի մը հետ:

ՏԳՍՐԱՆ ՀՆՁ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ